

Ու Իլիականն ու Ողիւսական  
 Սերաթըռեան ընդ երգ ծովուն :  
 Դ՛ էր աչեայ՝ լուռ եւեթ կային  
 Լըրկինք ու երկիր եւ ծով զնովաւ .  
 Լ՛յլ արդ երգեն յաչքս կուրին  
 Լըրկինք ու երկիր եւ ծով տակաւ :

Լ. ՇԴՈՂՊԵՐԿ

Նոռագ ի Ծով :

Հըզօր է ծով , այլ հզօրագոյն որ վարէ զխեռն կոհակ .  
 Չեռն քօ , Տէր , կառօյց զափունս , պեղեաց զանդունդն անյատակ .  
 Շունչ որ խաղաց ի սկըզբանէ յերես նորին՝ խաղայ ցարդ .  
 Ի նոյն թափոյ նհանջեալ ալեաց՝ գլորին յառնեն ու անկանին :  
 Ի գաւառացն անձրեւու ամպ քօ յարուցեալ իբրու նախ՝  
 Լըթայ՝ ռոգել զերկիր տարած , ածել հովտաց ըզդալար .  
 Լ՛շխարհք ազանց սպասեալ մընան հողմնավար լայն հովանոյն ,  
 Լը ի տարափ տեղոյն՝ լըսեն խընդիւ զհընձոցն աւետիս :  
 Լըս կարկառեալ հայիւմ ընդ այդ համատարած կապուտակ  
 Ուր տարմաբար ցընծան կայտուն յարեւ կատարք բիւր ալեաց  
 Իբր ամբօխի մեծի պարզեալք ի վեր բազուկք ծափ ի ծափ .  
 Դ՛իտեմ ըզնաւս կղզի՝ կղզոյ հըրուանդանէ հըրուանդան  
 Սերթ տարադէմք յաշխարհ հեռի , յերկրէ հընոյ մերթ ի դարձ .  
 Հողմ քօ համբոյր վարէ զնոսին մինչ բարձեալ քան ակաղձունք  
 Յաղխամաղխէ ծագաց երկրի , եւ կենաց քաղցրր զանձուք ,  
 Սինչեւ նաւազն ի նաւահայս բերկրապատար արկեալ ձայն  
 Ս՛ագըլցելով ընդ կայմ ծրարեալ իջուցանէ զառագաստ :  
 Լ՛յլ ո՞ հանդուրժիցէ ժուժկալել քօց մըրրըրկաց .  
 Ո՞ բաւիցէ՝ նդդէմ կալ շընչոյն ծովայարոյց ծովասաստ .  
 Լ՛ըդարութիւն քօ , Տէր , հասեալ հարու զերկիրս ի դալուկ  
 Լըբ ի տորմիզս կուռ խազմամուղ ընդ խրոխտ մկանունս պերճասահ՝  
 Որ քաղաքաց տանին հըրձիգս ու աւեր անբոյթ պետութեանց ,  
 Յանկարծոյն թափ շըրջապըտոյտն անկանիցի փոթորիկ .  
 Լ՛ռագաստից թուուցեալ ձըրձին հանգոյն վըշոյն ծըւենից ,  
 Կայմք խորտակեալ քակտին , ընդ կողս ի վայր ի վայր ճողփան վէժք ,  
 Լ՛հեղ նոյին մենքենայք հոսին յանդունդս անյատակ .  
 Լը ջոկք մարտկացըն վառելոց ի զարդ զինու ճակատուց  
 Յորձանասոյզ կոծեալք կամ դի ցուրտ ի պարեխս ընկեցիկք :  
 Յայնժամ ազինք ահարեկք դուլ տան առ մի վայր ի կըռուոյ :  
 Լ՛լիքդ անդուլք ծախեալ մաշեն զափունս երկրի հինաւուրց .  
 Դ՛աշտք արգաւանդք զեռան ի մօրս , տապալ դընին սարաւանդք ,  
 Լ՛մբովտք ծովուն վարեն զաւազ ի շինամեջս ողողակ .  
 Սինչ ի բացի անդր ի կանաչ միջածովուն ի սենեակ  
 Ուր լայնասփիւռ ծաւալին ջուրք եւ խորագոյնս սուզի լար ,  
 Ուր ի քընին գործոց քօց , Տէր , չժամանէ ակն հետազօտ ,  
 Լ՛նդ դու մարգէս զորդնըն բըստոյ կանգնել զխարակս իւր ըստուարս .  
 Լ՛նդ ջուրքք զօղեալ կառուցանէ դարուց ի դար զիւր շինուած ,

Սինչեւ բարձցէ 'նդ մրկանունս ծայր՝ կալ ամբարտակ ձիգ ալեաց ,  
Ու ի բեւեռացն հարաւոյ փրչրել յեղերս Յաբանաց :

Դու տաս հրաման կրակաց ի խորս ուկիանու շիջանուտ  
Պարզել ի վեր ըզնորակերտ լերինս , կանգնել զազաթունս՝  
Ի վայր ապաստանի մըրրբրկակոծ երամուց :

Հաւք եւ ծրփանք ալեաց ածեն ժայռից ըզխոտ եւ ըզծառ .

Խաղան աղբերք կարկաջահոս , չքթեն սրզոխք ըզլըճակ՝  
Որք ի խոռոչս անդ խաղաղին շուրջ ի բոլոր ծաղկածիքք :

Դու հայեցեալ յարարս քոյին եւ ասացեր՝ Բարի է .

Վեղ հովիտք լուռք փառըս տան պըճ'նեալք ի գեղ ամարան .

Եւ քեզ մայրիք յուկիական հողմոյն շարժլեալք ի շառաչ՝

Ընդ գանչելոց ափանցն յաւերժ վերաձայնեն երգս յաւաչ :

ՊՐԱՅԷՆԳ

### Առ Ուկիան :

Օ ի հեշտալիք են անտառք անմարդաձայնք եւ անկոխք ,  
Վանի զմայլիչ է ոգւոց ափըն լուին մենաւոր .

Ընկերութիւն է անդէն՝ զոր ոչ խոռովեն այլ ամբոխք ,

Ի խոր խաղացքս ծովուն , յորում ալիք դաշնաւոր :

Ոչ թէ պակաս ինչ ըզմարդ , այլ շատ սիրեմ ըզբնութիւն .

Վանդի՝ սմանէ տեսութիւնքն այն՝ որով զանձն իմ կորզեմ՝

Յամենայնէ՝ յոր եղէ եւ յոր լինելըս կարեմ ,

Եւ ի հեղուլ եւ խառնել ընդ տիեզերս , եւ ըզգալ՝

Օ որ ոչ յայտնելն կարեմ եւ ոչ ի սպառ ի լուռ կալ :

Ե՛րթ , ուկիան թուխ-կապոյտ եւ խորին , երթ թափ ընդ թափ ,

Օ ուր ըզմկանամք քովք քարշին գրնան տորմիղք բիւրախումք .

Օ աւերածու հետս իւր մարդ թողու յերկրի ցըծովափ .

Ընդ քո եզերք զիմակալ արձանանան նըմին թումք .

Ի ջըրեղէնն դաշտի դու միայն գործես աւերած .

Չիք անդ մարդոյ հետ քանդիչ , բայց մի եւեթ , ինքն ինքնին .

Յորժամ առ վայր մի հանգոյն տեղատարափ անձրեւին՝

Սիժէ ճողիմամք ի քոյին յանդընդախոր յորձանուտ ,

Ընդազաղ անպատան անլաց անսուգ ու անձանօթ :

Ոչ ձրգեսցեն ոտք մարդոյ կրնիքս ի քոյդ ասպարէս ,

Ոչ վարեսցէ նա զկապուտ քոյոց հովտաց յաւարի .

Դու վերացեալ եւ ելեալ ի բաց ըզնա հերքեսցես

Հենգնեալ զուժովն ապիկար՝ որով դըրորդ տայն երկրի .

Ընդընդամուղ դու տրոխմամբը ըզնա ձրգես ընդ երկինս

Եւ ջախջախեալ խաղալիկ տաս ծրփանացդ ահագին ,

Սինչ նա դեռ դից իւր մաղթէ , եւ առ օճան չըւառին

Հուպ նաւակայս կամ թէ գոգ ուրեք շնորհէ նըմին բաղդ .

Դու զնա վարեալ արկանես ի ցամաք . թող կացցէ անդ :

Որմնախարխար մենքենայք որձաքարից դըղեկաց

Սարսեցուցիչքն այն ազանց բախմամք թընդից շանթաթափք ,

Դըրդուեցուցիչք արքայից յիշխանանխատ քաղաքաց ,

Ախտահասակ կաղնեկուռք եւ լայնակող նաւափայտք՝

Յոր պանծացեալ մեծամիտք նոցին հաստիչք հողեղէնք՝